

ԿՐՕՆԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՍԻ ԶՈՅԱԳՈՐԾՈՒՄԸ

«Որ ուտ գտարմիմ իմ եւ ըմպէ զարիւմ իմ. յիս քմակեցէ եւ ես ի նմա» (Յովհ. 2, 57) :

Յիսուսի խօսքին սոյն յիշատակութիւնը՝ Յովհաննէսի Աւետարանին Գորգ զըլուխին մէջ, նրաթ պիտի դարձնենք մեր այսօրուան խորհրդածութեան :

Ընտելին իսկ ակնարկով, Յովհաննէս Առաքեալի յիշեալ մատձումին ընթերցումը խորթ կը հնչէ մեր ականջին : 20-րդ դարու մեր հասկացողութեամբ վայրենի-մարդակերի տարաւորութիւն կու տայ զմարմին ուսեւ եւ արիւն խմելը ընթերցումը : Սակայն, երբ մտքի ճիգով մը ետ երթանք զէպի նախաքրիստոնէական աշխարհը, ժողովուրդը ընտելացած կը տեսնենք զոհաբոծումի դաղափարին :

Արդարեւ, նախաքրիստոնէական մարդը իր պաշտած աստուծոյն մատուցած զոհակենդանիին մեծ մասը ինք կ'ուտէր իր բարեկամներով, աստուծոյ ներկայութեան : Ան կը հաստար, թէ Տաճարին մէջ զոհագործումի ժամանակ աստուած անձնապէս մուտք կը գործէր կենդանիին մէջ . ան ուտելով մարմինը՝ կերած կ'ըլլար զաստուած . այլ խօսքով՝ ինքզինք կը կերակրէր աստուածային կեանքով եւ զօրութեամբ :

Զոհաբոծումը մասնաւոր արարողութեամբ կը կատարուէր հին խորհրդապաշտ կրօնքներու մէջ : Աղթթի իւրայատուկ ձեւեր կ'արտասանուէին, զիւթական երգեր կ'երգուէին՝ որպէսդի հաւատացեալը պատրաստուէր հաղորդակցութեան զարու եւ միանալու աստուածութեան հետ : Գերբընտեան, միտիկ այդ վիճակին մէջ, ենթական իր մէջ կը զգար աստուծոյ ներկայութիւնը, եւ կամ աստուծով կը լեցուէր :

Ահաւասիկ, այս մտայնութիւնը ունեցող մարդոց կը պատգամէր Քրիստոս երբ կ'ը-

սէր . «Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, յիս բնակեցէ եւ ես ի նմա» :

Յովհաննէս իր դրած Առաջին Քուղթին մէջ կը մատնանչէ այն դաղափարը, թէ Յիսուսի մարմինը անոր ամբողջական մարդկութիւնն էր : Ան կ'ըսէ . «Ամէն հոգի որ Յիսուս Քրիստոսը մարմինով եկած կը խոստովանի, անիկա Աստուծմէ է . եւ ամէն հոգի որ Յիսուս Քրիստոսը մարմինով եկած չ'իտաստովանիր, անիկա Աստուծմէ չէ» (Գլ. Դ, 2-3) : Յովհաննէս շեշտը կը դնէ Քրիստոսի աստուածութեան՝ որ մարմին զղեցաւ ու մարդացաւ : Քրիստոս աստուածացուց մարդկային մեր մարմինը, զանիկա իր վրայ առնելով : Քրիստոսի մարմինը ուտել յարաբերաբար կը նշանակէ մեր մշտածութիւնը կերակրել իր մարդկութեամբ, մինչեւ որ մեր մարդկութիւնը իրմով գօրանայ ու մաքրագործուի : Եւ սոյն փոխակերպումը կ'իրագործուի երբ մենք պատրաստ ըլլանք ձեռնու Յիսուսի արիւնը, այսինքն, երբ մեր բովանդակ էութեամբ կառչինք իր վարդապետութեան եւ մեր կեանքին մէջ գործնականապէս կատարենք իր ուսուցումները, մեր կեանքը ամբողջութեամբ զոհենք իրեն՝ ինչպէս ինք իր կեանքը զոհեց մեզի : Այն ատեն է որ Քրիստոս կրտսր քնակի մեր մէջ եւ մենք՝ իր մէջ :

Քրիստոս Հնազանդելով աստուածային կամքին, աշխարհ եկաւ մարդկութիւնը փրկելու համար : Մարդկութեան հանդէպ իր տաճած աստուածային սիրոյ արտայայտութիւնն է անոր կամաւոր զոհաբոծումը խաչին վրայ, պատճառ դառնելով Աբարդի եւ արարածի մերձեցումին : Քրիստոս թէեւ անգամ մը միայն խաչին վրայ զոհուելով

մեղաւոր մարդը հաշտեցուց Աստուծոյ հետ, լայց այդ յիշատակութիւնը կը շարունակուի ջրիստոնէական եկեղեցւոյ մէջ, քահանային կողմէ մատուցուած պատարագի առիթով, երբ հաւատացեալներ հաղորդակից կը դառնան Քրիստոսի խորհուրդին՝ Ս. Սեղանէն ճաշակելով անոր մարմինն ու արիւտը: Նարեկացիի վկայութեամբ. «Զի խորհուրդն զոր կատարեմք մահու նորա յիշատակ է, եւ զահաւոր պատարագն զնելոյ ի վերայ սեղանոյ առաջի շօր զնորա մահն որ վասն մեր եղեւ, առաջի շօր ունիմք, եւ այնու փրկութիւն հայցեմք մեզ» (Մեկնթ. Երզոց, Բան Ե):

Պատարագի միջոցին Ս. Հոգիի ներգործութեամբ հացն ու զինին կը սրբազործուին, կը գոյափոխուին ու կը դառնան ճշմարիտ մարմինը եւ արիւնը Քրիստոսի: Ըստ Մանդակունիի. «Այլ մի՛ իբրեւ քի լոկ հաց հայիցիս, եւ մի՛ իբրեւ զգինի համարիցիս եւ տեսանիցիս, զի ո՛չ տեսանելի է ահաւորութիւն Ս. Խորհրդոյն, այլ իմանալի գորութիւնս: Եւ մեք ճշմարիտ հաւատքով զՔրիստոս իմանամք ի վերայ սեղանոյն, քի նա մերձենամք, զնա տեսանեմք, զնա շօշափեմք, զնա համբուրեմք, զնա առնումք ի ներքս եւ ընդունիմք, եւ լինիմք մարմին եւ անդամք եւ որդիք Աստուծոյ» (Ճառք, էջ 168):

Քրիստոսի մարմինը եւ արիւնը ճաշակող մարդու անձնաւորութիւնը կը սրբազործուի ու տաճար կը դառնայ Ս. Հոգւոյն: Աստուած հաւատացեալի հոգիին մէջ մտնելով զայն կը զօրացնէ ու իրեն կը բարձրացնէ: Ան քի յաւիտենական կեանքէն կեանք կու տայ բարեպաշտին եւ կ'անմահացնէ զայն. «Ով որ իմ մարմինս ուտէ եւ իմ արիւնս խմէ, յաւիտենական կեանք կ'ունենայ, ու ես անոր յարութիւն առնել պիտի տամ վերջին օրը: Վասնզի իմ մարմինս ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնս ճշմարիտ ըմպելիք է: Ան որ իմ մարմինս կ'ուտէ եւ իմ արիւնս կը խմէ, անիկա իմ ներսիդիս կը բնակի ու ես անոր ներսիդիս» (Յովհ. Գլ. Զ, 55-57):

Քրիստոսի զոհաբերման միջոցաւ ոչ միայն մարդիկ թողութիւն դասն իրենց մեղքերուն եւ վերստին վայելչցին Աստուծոյ ներկայութիւնը, այլ մանաւանդ եղբայրացան իրարու: Պօղոս Առաքեալ կը զբրէ. «Զի մի հաց, մի մարմին եմք բազումքս, զի ամենեքին ի միովէ հացէ անտի վայելեմք» (Ա. Կորնթ. Ժ, 17):

Քրիստոսի հրաշայտաւ գոհազօրծումով հաղորդուած բարեպաշտներ, նոյն Ս. Հոգւոյն հաղորդակից՝ կազմած են հաւատացեալներու Մի հաւաքականութիւն մը: Անոնք Աստուծոյ որդիներ դառնալով, իրարու մէջ եղած են եղբայրներ: Հաւաքական եղբայրութիւն մը խարսխուած Քրիստոսի անձնական սիրոյն վրայ, եւ որ սքանչելի կերպով կ'արտայայտուի Պատարագի սակրդին մէջ.—

«Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, Որ էմն Աստուած աստ բազմեցաւ: Խաղաղութեան ճայն հնչեցաւ, Սուրբ ազլուցի հրաման տուաւ: Եկեղեցիս մի անձ եղև. Համբոյրս յոյ լրամ տուաւ: Թշնամուքիւն հեռացաւ, Սէրն յընդհանուրս սխտեցաւ»:

Այսպէս, Քրիստոսի սիրով զօրացած, Քրիստոսի զոհաբերումով միացած, ամէն Կիրակի ներկայ գտնուիք Աստուածորդւոյն պատարագին, որպէսզի Հայ վարդապետներու յօրինած ազօթքներու եւ շարականներու ունկնդրութեամբ վերանորոգենք մեր կեանքը և մեր հոգիները պատրաստենք հաղորդակից դառնալու Աստուածութեան:

ԲԱՏԳԻՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ

